

Շ Ա Ղ Ի Կ

Մ Ա Ն Կ Ա Ն Ց

Շ Ա Բ Ա Թ Ա Կ Ա Ն Հ Ա Ն Դ Ե Ս

Դաստիարակութեան եւ Կրթութեան

ԾԱՌԱՋԻԿԻ ՄԱՍՆԱՅԻՑ կը նրատարակուի ամէն ուրբար օր, ի բաց առեալ Յունիս եւ Յուլիս ամիսները, Բաժանորդայինն է ԿԱՆԴԻԿ, Պօլսոյ եւ զօւաւաց համար, տամասնեայ 50 դանեկն. հինգամսնեայ 25 դանեկն, երկու եւ կիսամսնեայ 15 դանեկնուն. Այլ երեաց համար 12 ժրենք. Խրաբանչիւր թիւր կ'արժէ 50 փարա. Գաւառներէն դրումարուղր ալ կ'ընդունուի: Բաժանորդագրութեան համար դիմել առ Տեօրէն-Խմբագիր Միհրան Ասկանազ, իսկի Զապրիէ հաստեսի թիւ 61, Նշան Կ. Պետպէրեանի սպարան:

ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ

ԻՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Զ Ո Ւ Ր

Զուրն և օդն այն երկու նիւթերն են ի բնութեան առանց որոց կենդանիք եւ բոյսք չեն կրնար բնաւին գոյութիւն ունենալ: Զուրը անհրաժեշտ սնունդ մ'է կենդանի էակներուն համար. Զուրն առանձինն կարող չէ զմեզ ապրեցնելու եւ սակայն առանց այդ օգտակար նիւթին անկարող եմք ապրելու. ամէն օր մեծ քանակութեամբ կը խմենք այդ հեղանիւթը զոր կ'առանամք աղբիւրէն կամ ջրհորէն, և կը մտնէ նա մեր սասամոքսին մէջ ուրիշ սնունդներու հետ խառնուած: Ենթադրենք թէ մեր առաւտօտեան նախաճաշը բաղկացած է ապուրէ, հացէ, կազամրէ, և կեռասէ, այդ ամէն սնունդներուն մէջ Զուրը գոյութիւն ունի: Կենդանիք ևս իրենց առած սննդեան տեսակի տոլ մարդուն յար և նման միւնոյն պէտքերն ունին. ամէնքն կը խմեն և իրենց կերած տերւերուն և արմատոց մէջ պիտի գտնե-

անակատմառ ջրոյ որոշեալ քանակութիւն մը: Բոյսերն չեն կարող երբէք զարդանալ և աճել եթէ իրենց արմատներն չեն ծծեր ջրոյ այն անհրաժեշտ քանակութիւնն որուն պէտք ունին: Այս պատմառաւ պարտիզանք ամրան մէջ կը ջրեն իրենց երկիրներն յօրս գուն ուրեք կ'անձրեւէ: բոյսք չեն կրնար աճիլ, հետևաբար մարդն եւ կենդանիք չեն գտներ իրենց սնունդն: Զուրն սննդոց առաջինն է. խմելու պէտքն աւելի սախլողական է քան ուտելլ. եւ շատ աւելի կը տառապինք ծարաւէն քան անօթութենէն. բարեբաղդաբար ջուրն առատ կը գտնուի բնութեան մէջ և դիւրաւ կը հայթայթուի:

Կան ջուրեր որք ըմպելի չեն. օրինակի համար ծովու ջուրն, որ չափազանց աղի լինելով ծարաւն աւելի կը սաստկացնէ վոխանակ զայն ամոքելու, հետևաբար ըմպելի չէ և շատ անդամ նաւաստիք ծարաւէ կը նեղուին եթէ իրենց անուշ ջրոյ պաշարն սպառած լինի: Այն ջուրերն որք չեն նորոգուիր և հոսուն չեն, կը կոչուին նահնային և կը լինին ճախճախուաւ և մնասակար. երբեմն կը պատմառեն ծանր եւ մինչեւ խակ մահաբեր կիւտնդութիւններ, տարափոխիկ հանդամանքներով:

Երկու գաւաթներ ունիմք լի ջրով։ Առաջին գաւաթին ջուրը պայծառ և յստակէ ։ Քառորդ ժամ մը եւացման ենթարկեւած է ։ Եթէ խմենք այդ ջուրն, ստամոքսային տագնապներ պիտի զգանք, իբր թէ կերած լինիմք կարի դժուարամարս սնունդ մը։ Եթէ այդ ջուրին մէջ ձուկ մը դնենք անմիջապէս ապրելէ պիտի դադրի։ Այդ ջուրը զուրկ է օդէն ։ Եռացմամբ օդը պարպենք տւառիկ իր վնասակարութեան պատճառը։

Երկրորդ գաւաթին ջուրը պարտիզին ջրհորէն հանուած է, թանձր է և ոչ յըտակ ։ Ստամոքսը կը նեղէ, աճառը չըսւծուիր նորա մէջ, և ոչ իսկ անով կը յաջողինք մեր ձորձերը լուանալ, բանջարեղէնները չը կը նար եփել որովհետեւ այդ ջուրը կը պարունակէ լուծեալ վիճակի մէջ կաւիճ։ Կրնա՞նք ցուցնել զայդ։ Թափեցէք այդ ջրէն մաս մը տաքցած վառարանի մը մէջ ջրոյն թափուած մտար պիտի ծած ։ Կուի սպիտակ նիւթով մը և մնացեալը ջերմութեան աղդեցութեամբ պիտի շոգիանայ։ Գիտէք այժմ թէ ինչպէս կարելի է ճանաչել ջրոյն ըմնելի կամ ոչ ըմնելի լինելն։ Գիտէք արդ թէ ո՞րք են ըմնելի ջրոյ մը լաւ յատկութիւնները ։ Քաղաքի բրնակիչք առ հասարակ կը գործածենք աղրիւրի ջուրը ։ մաքուր է նա ։ Հոս չունի համ չունի, թարմ է ։ Եւ զայն ըմնելը միշտ համելի։ Եւ ամեն օր կը գործածենք զայն առանց ստամոքսի նեղութիւն մը զգալու, և այդ ջուրն է որ դիւրագոյնս կը լուծէ աճառն և կ'եփէ բանջարեղիններն և, հակառակ իւր այս ընտիր յատկութեանց ։ Կրնայ վնասակար և մահարեր լինել եթէ քրտնած վիճակնուս մէջ պաղ ջուր խմենք։ Աղբիւրի և ջրհորի ջուրերը զմոյլելի են, բայց աղբիւրները և ջրհորները խնամօք պարտին շինուիլ ։ հեռի՝ քաղաքներէ, հեռի՝ կոյուղիններէ, հեռի՝ փոտելու վիճակին ենթարկուած մարմիններէ որոց տարբաղադրութիւններէն գոյացած կաղերը կրնան ջուրը վատթարացնել։

Եթէ մեր տրամադրութեան ներքեւ ունենանք աղմոտ աղտեղի և ծանրահոտ ջուր մը, ինչպէս ու կրնանք մաքրել զայն ։ պէտք է այսպիսի ջուրերը գոել։ Զտելու համար ընդարձակ անօթներու մէջէն կ'անցնեն զայնս որք լի են աւազի և ածխոյ

փոխագարծ խաւերէ ։ աւազի և ածխոյ փոշիներն ու հատիկները կը կասեցնեն ջրոյն աղուեղութիւններն և ջուրն անոնց տալով իւր վնասակար նիւթերը, անօթէն դուրս կը հսկի մասնաւոր ծորակի մը միջոցաւ վտուած և մաքրուած։ Ամենին պարզ զըտիչը սիֆօնաձեւ գործին է ։ իւր էական մասերն են ապակեայ բաժակ մը, գլանաձեւ ածխոյ կտոր մը և ապակեայ խողովակ մը, բառչուլ, բերանավ մը վերջաւորուած ածխոյն մէջէն կ'անցնի և ածուխը կը գտնուի ջրալից բաժակին մէջ։ Խողովակին բերնէն բաւական ուժով պէտք է չնչել ջուրը մեր բերանը կուգայ, ածխոյն մասնիկներուն մէջէն անցնելով և անոնց փոխանցելով իւր աղտեղութիւններն (Զըտիչին պատկերը գծել)։ Տարափոխիկ հիւանդութեանց ժամանակ կարեւոր է ջուրն եռացնել խմել առաջ, միքրոսկոպը ըստաննելու համար։

Մ. Գ. ՄԶՋԵԱՆ

ՄԻԶԻՆ ԸՆԹԱՑՔ

Մ Ա Յ Բ Բ Ե Ն Ի Լ Ե Զ Ո Ւ Ի

ՀԱՐԻՒՐ ԲԱՅԵՐ

Յ. ԱՌԵՆԵԼ⁽¹⁾

Այս բայով շինուած ոներ

ի Բանի առնել (զոք)։ համոգիլ, իրեն բաել Բան ի գործ ։ ձեռնարկել ։ սկսիլ ընդ Բանիւ ։ (զոք)։ բանադրել զբանիւք ։ (զոք)։ խօսի բոնել Բանտարգել (զոք)։ բանտարկել Բարձր (զոք)։ բարձրացուինել, զովիլ ի բաց ։ (ինչ)։ վերցնել, մէկդի ընել Բնաբարձ ։ (ինչ)։ բոլորովին զնջել Բնաջինջ ։ (ինչ)։ բոլորովին զնջել Բուռն ։ (ումեք)։ բոնանալ Բըածեծ ։ (զոք)։ բիրով ծեծել Գահավէժ ։ (զոք)։ բարձր Տեղի մը վարձել

Գանալից ։ (զոք)։ աղէկ մը ծեծել Գետակուր ։ (զոք)։ խեղիկել գետը նետելով ։ Գետավէժ ։ (զոք)։ գետը նետել

(1) Տես թիւ 43

Դեռընկէց — (զոք) · գերը նետել
 Դերեդարձ — (ումեք) · գերիները դարձնել,
 ազատել
 Դէշ գէշ կամ գէշագէշ — (զոք) · կտոր կը-
 սոր լնել
 Գիտակ — (զոք վասն իրիք) · բան մը մէ-
 կուն խմացնել
 Գիր — · հրովարտակ հանել
 Գլաջարդ — (զոք) · բարով շարդի
 Գոյժ — · զուժել
 Գործ — · շանալ · բանեցնել
 Գումարտակ — · զօրք ժողովել՝ դրկել
 Գրաւաթափ — (զոք) · գրաւով ազատել
 Դատ — (ումեք) · դատել · մէկուն իրա-
 ւունք լնել
 Դատապարտ — (զոք) · դատապարտել
 Դատափետ — (զոք) · անիրաւ տեղը դատել
 Դարահոս — (ինչ) · բարձր տեղէ վար ձե-
 քել
 Դարանայոյզ — · զգուշանալ, դարանենք
 փնտուել
 Դարձ — · դատնալ : — (իմիք) · դարձնել
 Դարձագարձ — · շատ անգամներ դառ-
 նալ
 Դէտ — (յինչ) · ոււշադիր ըլլալ, դիտել
 Դիազերծ — (զոք) · դիակը կողոպտել
 Դիտապատ — (զոք) · դիակը գետինը փռել
 Դիր և տար — (ինչ) · ցիրուցան լնել
 Դիւր — (ումեք) · դիւրացունել, հանգս-
 տացունել · քերեցունել
 Դորով — (զոք) · արհամարհել, անարգել
 Ելւել կամ Ելւելս — (զիւիք, զումարք) ·
 գերազանցել: յարքելու զանալ
 Ելեւէջս — · ելլել իջնալ
 Ելու — ելինել · բարձրանալ
 Եկակոչ — (զոք) · դատասանի կանչել
 յերաշխի — (զոք) · երաշխաւոր ըլլալ
 Երգմիկ — · երգում ընել
 Երեկօթս և · իրիկունը մնալ, իջեւանի
 Երես — (իմիք, ումեք) · յարգել, կարե-
 ւորութիւն տալ
 Երեքինարօր — (ինչ) · երից արօրել ար-
 սը · երից լնել խօսքը
 Զանց — (զիւիք) · բողուլ անցնիլ, գերա-
 զանցել
 Զարմանս — · զարմանալ
 Զբոսուցիկ — (զրանն) · (1) կախ բողուլ,
 (1) «Ո՛չ նախ ասաց, թէ երթ և ասա զայս ինչ,
 այլ զբոսուցիկ իմն սրաւ զբանի, և անցայտ զառա-
 քոնթեանն պայման» Ասկ. Ես.

Տարտամ բողուլ խօսքին միտքը
 Զգաստ — (զիւմեքէ) · խմացունել
 Լ Զգուշի — (զոք) · զգուշացնել, ապահով-
 ցնել
 Զրաւ — (իմիք) · վերջացունել
 Զրոյց — · պատմել, խմացունել
 Զրպարտ — · զրպարտել
 Զօր — · զօրք ժողովել
 Զօրաժողով — · զօրք ժողովել
 Հղձակերտ — (ինչ) · փափաքելի լնել,
 սրբագործել
 Բնդամթուր — (ինչ) · ոսքի տակ առնել,
 կոխկուտել
 Բնդ վայր ընկէց — (ինչ) · անարգել, վար
 զարնել
 Բնկեցիկ — (ինչ) · նետել
 Բնչամթափ — (զոք) · ինչքը յափասակել
 Պինչովք — · պիխերը օտիկել
 յլնտիր — (ինչ ումեք) · լնտրել տալ
 Թախմալից — (զոք) · սասիկ տրտեցունել
 Թակարդապատ — (զոք) · բակարդով բռնել
 Թիկունս — (զոք) · մէկը իրեն բիկունի լնել
 Թոյլ — (ումեք) · բողուլ
 Թոպամահ — (զոք) · ծեծով մեռցունել
 Ժամադիր — · ժամանակ որուել
 Ժամանակագիր — · ժամանակագրել
 Ժաման — (զոք) · հասցունել
 Ժամ ի ժամ — (ինչ) · ոււշացունել, երկա-
 րաձգել
 Իրաւ — (ումեք) · արդարութեամբ դատել
 Իրաւունս — (ումեք) · իրաւունք լնել, ար-
 դարութեամբ դատել
 Իւր — (ինչ) · իւրացունել
 Լաստակստոր — (ինչ) · շինուածքը բայխայել
 Լարաբաժին — (ինչ) · չուանով բաժնել (չա-
 փելով)
 Լի — (ինչ) · լեցունել
 Լիզալինջ — (ինչ) · լիզով ջնջել
 Լու — · խմացնել, լուր տալ
 Լուր — (առ ոք) · խմացնել, լուր տալ
 Լուլի — (ինչ ումեք) · լսեցնել
 Խոկակիթ — (ինչ) · չհասած բցնել
 Խոզ — (զոք) · ծաղրել
 Խանդար — (ինչ) · խանգարել, տակնուլի-
 րայ լնել
 Խանդ — (զոք) · յանդիմանել
 Խառնակար — (ինչ) · գէջի զործածել
 Խելամուտ — (զոք իմիք) · այլէկ մը հասկ-
 ցունել
 Խեղդամահ — (զոք) · խեղդել

ԽԵՂԴ անձին — . ինքինքը խեղդել
 ԽՆԱՅ — (լոմիք) . խնայել
 ԽՆԴԻՐ — (իմիք). փնտել
 ԽՈՐԱՍՈՎ — (ինչ). խորասովել .
 ՂԽՈՐՀՈՒՐԴ — խորհրդակցիլ
 ԽՈՐՃԱՔՋԼ — (ինչ). փոր փոր ընել հա-
 գուստը
 ԽՈՒՄԲ — . խմբուիլ
 ԽՐԱՄԱԿԱՐԿԱՏ — (ինչ). պարսպին աւեր-
 եալ մասերը շինել
 ԽՈՍՈ — . խօսակցիլ
 ԾԱԼԱՄՈՒՄ · — (ինչ). ծալը խօրել
 ԾԱՊԼԿԱՔԱՎ — (ինչ). ծաղիկ ժողվել
 ԾԱՊՐ — (զոք, զոմամբ). ծաղրել
 ԾԱՊՐ և այլն — (զոք). ծաղրել
 ԾԱՅՐԱԿՈՄՈՐ — (ինչ). ծայրերը կոտրել
 ԾԱՆԴՐԱԲԵԿԱՆԻ — (ինչ). ծանրաբեռնել
 ԾՈՎԱՄՈՒՆ — (զոք). ծովու մէջ խեղդել
 ԾՈՎԱՍՈՎ — (զոք) . ծովու մէջ խեղդել
 ԿԱՇԱՌԱԲԵԼ — (զոք). կաշառ եռվ որսալ
 ԿԱՇԱՌԱԼՈՒՐԾ — (զոք). կաշառ եռվ որ-
 սալ
 ԿԱՍՊՈՒՄ կողուպում — (ինչ). աւարել քալ-
 ել
 ԿԱՐԲՄԱԿՈՄՈՐ — (զոք) . զիդերը կոտրել
 ԿԱՐԻՍ — . մեղքեալ
 ԿԻՆ — . կարգուիլ
 ԿՈՒՍԱՆ — (ինչ). կուսել
 ԿՈՒԾ — . կոծել, լալ
 ԿՈՐ ի գլուխ — (զոք) . ամշցունել, պօտիկ
 ձգել
 ԿՐԻՆԱՐՈՐ — (ինչ). կրին հերկել, դարձ-
 եալ լցնել
 ՀԱԼԱՃԱԿԱՆ — (ինչ). հալաճել
 ՀԱՃ — (զոք). հաշեցունել
 (Շարունակելի)

Մ. ԱՍՔԱՆԱԶ

ԸՆԹԱՑՔ ԾԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ

Հ Ր Ա Զ Ե Ա Յ Ի Ն Ի Պ Ա Զ Ը

(Երական պատմութիւն)

ՑԱ.ՑԱ.ՑԱ.ՑԱ.ՑԱ.

Ա. — Հրաչեայ, եօթնամեայ մանուկ, տարի
 մը յառաջ կորուսած էր իւր հայրը եւ ի-
 րեն միակ պաշտպան եւ սնուցիչ ունէր
 առաքինի մայր մը, որոյ յոյն էր. Արդէն
 դպրոց կ'երթար, Սաղմոս կը կարդար.

Հայրն նիւանդ ըլլարվ, իւր դրացիներէն
 միոյն գնել տուած էր այդ ընթերցարան։
 Մանուկն ի տես գրքն ուրախացած էր
 յոյժ, եւ հայրն ըսած էր իւր կնոջ թէ
 պիտի իմնդար այդ զաւկէն, երբ լնք մե-
 ռած պիտի լինէր, (Եւ հօրը գուշակու-
 թիւնը պիտի կատարուէր եւ մայրն, թէ եւ
 քիչ ատենի համար, պիտի մոռնար իւր այ-
 թիւնէն վշտեր։) Հրաչեայ, մօրմէն զատ,
 դպրոցը կը սիրէր ամենէն աւելի. Ֆիշդ էր
 ժամուն եւ վայրկենին. (իւր ուսանողու-
 թեան ամբողջ շրջանին մէջ առ յապա հա-
 զիւ նիւանդիւնն պատճառաւ մի քանի
 օրեր միայն պակսեցաւ դպրոցէն։) Աղքա-
 տիկ բայց կոկիկ մաքուր էին իւր հան-
 դերձներ։

Բ. — Առաւօտ մը, սակայն, երբ կանուխ
 կ'անցնէր փողոցներէն դպրոց երթաղու հա-
 մար, տխուր էր, կ'արտասուէր։ Իւր խորթ
 հօրեղայր, սափրիչ մը, դուրս կ'ենէ խա-
 նութէն, եւ, գորովեալ, հարցումներ կ'ը-
 նէ անոր հասկնալու համար նորա վշտին
 պատճառը եւ հայթայթելու նմա ինչ որ ի-
 րեն կը պակսի։ Կ'առաջարկէ գնել. . .
 (գտէք) . ո՛չ. արդեօ՞ք . . . — ո՛չ. արդեօ՞ք . . .
 ո՛չ. — քարտախտակ մը կ'ուզէ Հրաչեայ . . .

ԸՆԴՀԱՅԱԿԱՆՈՒՄՆ

Ա.

Հրաչեայ եօթնամեայ մանուկ մ'էր դեռ։
 Տարի մը յառաջ կորուսած էր իւր հայրը.
 որր էր։ իւր միակ պաշտպանն էր իւր
 մայրն, այրի մանկամարդ, այլ առաքինի
 ու քաջասիրտ, որ, իւր յոյն իւր զաւա-
 կաց վրայ դրած, իւր ձեռաց տշխատու-
 թեամբ կը սնուցանէր զանոնք։ Բայց մօր-
 կան մեծագոյն ակնկալութիւնն Հրաչեայ
 ինքն էր։ Արդէն իսկ կը կարդար նա և կը
 գրէր. դեռ իւր հայր չմեռած, Սաղմոս ըս-
 կըսած էր, որ այն ատեն յետ հեգարանին
 կը տրուէր տղայոց իրեւ դասագիրք ըն-
 ցանութեան։ Հէք հայրն, հիւանդութեան
 անկողնոյն վրայ դամուած, դրացւոյ մը
 մը յանձնարարած էր գնել չուկայէն այդ
 գիրքն, զրո թախանձագին կը խնդրէր իւր
 որդին, եւ երբ երեկոյին տեսած էր ման-
 կան ուրախութիւնն ի տեսիլ մատենին,
 հառաչ մ'արձակած էր, վշտի և յուսոյ հա-
 ռաչ մը միանգամայն, և ըսած էր իւր կը

նոջ. «Ես չպիտի տեսնեմ, այլ դու պիտի տեսնես այս տղուն ապագայն և ուրախ պիտի ըլլաս իրմով: » — Հօր դուշակութիւնը կատարուեցաւ արդարե մօտաւոր ապագայի մը մէջ, երբ ինք վաղուց մեկ նամ էր յաշխարհէ. մայրն խնդաց այդ զաւակէն, թէ և, աւա՛զ, և այն կարձատեւ ժամանակի մը համար. իւր այրիութեան հանգերձներուն, զոր կրած էր տարիներով, սեռութիւնը մեղմացուց. և իւր ուրախութեան մէջ կը յիշէր յաճախ իւր դըժախտ ամուսնոյն խօսքերը: Բայց դասնամք այն ժամանակին ուր Հրաշեայ եօթնամեայ մանուկ մ'էր տակաւին:

Հրաշեայ երկու բան ամենէն աւելի կը սիրէր. — իւր մայրն ու դպրոցը: Երեկոյին իւր մօր հետ կ'արտասառէր և կը մը խիթարէր զայն խոսաւմներ բնելով ապագային համար, յոյսէր տալով նմա. և առաւօտուն, մայրիկին համբոյրներով թըրջուած, կը փութար ի դպրոց: Թէ և մանուկ, ո'չ մի զուտարձութիւն տաւաւել հրապար ունէր իւր համար քան դասաւութիւնն, և ոչինչ կարող էր արդիլել զինքն դպրոց երթարէ. — իւր ուսանողութեան ամեռողջ շրջանին մէջ հազիւ քանի մ'օրէր և եթ բացակայ դահուած էր դպրոցէ, եւ այն հիւանդութեան պատճառաւ միայն: Ազգամիկ, այլ մաքուր հագուած, կը մեկնէր կանուխ իւր տնէն. տեսնողներ բարեկցիցի ընտանիքի մը զաւակ կը կարծէին զինքն. իւր դէմքին տժգունութիւն միայն դիտող աչաց կը պատմէր թէ արտաքին այդ կոկ ու վայելուց կերպարանքին տակ ի'նչ դժնդակ զրկումներ կը ծածկուէին: Բայց այդ մանկան համար մարմարին զըրկումները չէին ամենէն գմնդակները:

Բ.

Առաւօտ մը Հրաշեայ ըստ սովորականին կանուխ դուրս ելած էր տնէն դպրոց երթալու համար. բայց անսովոր յուզում մը կը տեսնուէր իւր վրայ. տրտմութիւն մը կը պատէր իւր դէմքը: Աչերն ուսած ու կարմըրած էին. յայտն էր թէ շատ լացած էր տան մէջ. Փողոցին մէջ ծանր և իբր դժկամակ կը քալէր. և ահա՛ դարձեալ կուլար, և արցունքն կ'առատանացը իւր աչաց մէջ ու սպիտակ դէմքէնի վայր կը հո-

սէր: Սկսաւ հեկեկալ: Շուկայ գացողներ, անտարբեր իւր վշտին, կ'անցնէին արագ իւր քովին: Բայց անզգայ բազմութեան մէջ յանկարծ իւր քով մօտեցաւ մարդ մը, դուրս ելնելով սափրչի խանութէ մը: Իւր խարթ հօրեղացը էր նա, ոյր սիրա յուզուեր էր մանկան արցունքէն: — « Ի՞նչ ունիս, Հրա՛չեայ, ըստ տղուն, ըսէ՛ ինձ. ի՞նչ կ'ուզես: Նօթի՞ ես, չնախաճաշեցի՞ր. եկո՛ւր ներս, կաթ խմցնեմ քեզ, տամ քեզ ազնիւ ձերմակ հաց որ մէջը թաթխես: » — Ո՛չ, պատասխանեց մանուկը, գլուխը դէպի ի վեր շարժելով, և շարունակելով արտասուել: — Ուրեմն տանիմ զքեզ շտաքրավաճախին քով և առնում քեզ շաքր քազրակահամ»: և տեսնելով տղուն մերժողական ցնցումը, կը շարունակէր, ևս քան դիս դորովիւալ. «Տէ՛ս, սա խանութին մէջ զեղեցիկ խաղալիկներ կան զանազան, թմբուկ, չանչամն, սուլիչ, գաւազան, սըրտիդ փափաքածը գնեմ քեզ, մ'ի լար: » Եւ մանուկը միշտ կուլար: » — Ա՛լ հիմայ կը հատկնամ թէ ի'նչ կուզես: հինցէր են կօշիկներդ. քեզ պէս մանկան չեն վայելեր տնինք: Ահա մօտն է կօշկավաճառը. զյգ մը փայլուն կօշիկ առնում քեզ որ ա՛լ չարտասուես. ե'կ»: Եւ քարշելով մանկան ձեռքէն կ'ուզեր տանիլ զինքն դէպի ի մօտակայ կրտակ մ'օրոյ տպակեաց եախն կարգ կարգ շարուած կային սիրուն մոյկեր: Հրաշեայ յետա ընկրիկեցաւ. տեսնելով սակայն հօրեղաօր սիրայօժար պնդումը, յազմէց իւր բնական հալարատութեան, որով իւր մօրմէն զատ ո՛չ մէկու մը կը յայտնէր իւր կարօտութիւն, և ըստա. «Քարտախա՛կ մ'առ ինձի: »

Ռ. Յ. ՊէրՊէրնեն

— 38 —

ԸՆԹԱՑՔ ԲՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ

— ՆԱԽՆԱԿԱՆ ԴԻՏԵԼԻՔ (1)

Յատկուրիւնք մարմեց. — Յատկուրիւն կ'անուանեմք մարմեց այն եղանակառութիւնները որք կը զարթուցանեն ի մեզ զանազան կարգի դդայութիւններ. ասոնց չնորհիւ կ'ըմբունենք մարմեց գոյութիւնը,

(1) Տես թիւ 42:

կը զանազանենք մին միւսէն, ի մի բան
կը ճանչնանք զանոնք:

Շատ տեսակ յատկութիւններ կան յորոց
ումանք ընդհանուր են ամէն տեսակ մարմ-
նոց համար, ինչպէս՝ բաժանելիութիւն,
ծակոտութիւն, առաձգութիւն, ումանք
մասնաւոր են մարմնոց մի քանիներուն հա-
մար միայն, ինչպէս՝ կարծրութիւն, գի-
մացկունութիւն, գոյն, թափանցկութիւն:
Բայց ամենէն էական յատկութիւնները,
այսինքն անոնք որ նիւթին գոյութիւնը
յայտնելու բաւական են, երկու են միայն,
տարածութիւն և անթափանցելիութիւն:

Տարածութիւն (Étendue). — Ամէն մարմին
միջոցին սահմանաւոր մէկ մասն կը գրաւէ
և ոյդ գրաւեալ տեղն կը կոչուի մարմնոյն
ծաւալը (volume): Մարմնոց այս յատկու-
թիւնը տարածութիւն կ'անուանեմք:

Անբախացելիութիւն (Impénétrabilité). —
Ամէն մարմին իր գրաւած միջոցի մասն ին-
քըն միայն կը գրաւականուցնէ և ուրիշի մը
հետ չբաժներ զայն. այս յատկութիւնն կը
կոչուի անբախացելիութիւն:

Եթէ երբեմն թափանցութեներ կը տես-
նենք մեր չուրջը, ինչպէս՝ գամին միուիը
փայտին մէջ, սպունդին ջուր ծծելը, ջու-
րին մէջ շաքարին լուծուիլը, օդին մէջ
չոգւյա անհետանալը, ասոնք իրապէս թա-
փանցութենել չեն: Որովհետեւ, եթէ քննու-
թեան առնունք, պիտի տեսնենք որ փայ-
տին նեարդերը բռնութեամբ այս ու այն
կողմ մզուելով տեղ բացուած է գամին
միուելու համար. սպունդը իր ծակերուն
մէջ ընդունած է ջուրը մինչև որ բաւա-
կան լցուեին անոնք. Ջուրը իր ծակերուն
մէջ շաքարին մասնիկները, օդը իր ծա-
կերուն մէջ ջրոյ չոգին բաշխած են,
Այս պարագային մէջ, գամը փայտին մէջ
միուելով իր ծաւալը անորին մէջ կորու-
ւած չըլլար, այլ թէ՝ գամը նախապէս
փայտին մարմնէն գուրս միջոցի մաս մը
գրաւած էր, գամուելով փայտին ներքին
պարապութիւնները մէկ բերաւ և անոր
մէջ շինեց միջոցի նոյնքան մաս մը զար եւ
գրաւեց: Այս կերպով մեկնելով միւս թա-
փանցութիւններն ալ, կը հասկնանք թէ ա-
նոնք եղած են ո՛չ թէ նիւթին մէջ, այլ
նիւթին պարունակած պարապութեանց
մէջ որք միջոցին մասն կը կտղմեն: Նիւթն
անբախացելի է:

Բաժանելիութիւն (Divisibilité). — Բաժա-
նելիութիւնը ըսելով պէտք է հասկնալ մարմ-
նոց յոյժ մանր մասերու բաժնուելու կա-
րելիութիւնը առանց բացսուութեան: Եր-
կրտչափապէս կրնանք մարմինները նկատել
իրը յանհունս բաժանելի, այսինքն՝ կըր-
նանք մասածել թէ դանակ մը գնելով մարմ-
նոյ մը մէջտեղը, կարելի է կիսել զայն.
յետոյ այդ երկու մասերէն մին գարձեալ
բաժնել միւնոյն կերպով, և այսպէս շա-
րունակել բաժանումը յաւիտեան. որովհե-
տեւ ամենէն անբաժանելի կարծրուած կը-
տարը ինչո՞ւ չկրնանք բաժնել գծի մը մի-
միջցաւ աջ ու ձափս կէսերու... Բայց ի-
րապէս անկարելի է այս բան. ընտկան գի-
տութեանց (sciences physiques) հայթայ-
թած միջոցները կը ցուցնեն թէ բաժա-
նումը կարելի է յառաջ տասիւ մինչեւ հիւ-
լին հասնիլ, որ է բացարձակ սահման
բաժանելիութեան. և արդէն առկից առաջ
հիւլին սահմանած ենք իրը նիւթին տես-
նայեթին մասը, անփոփոխիլ՝ ձ ով եւ ծա-
ւալով, անբախացելի, անբաժանելի՝ բնա-
գիտապէս:

Բաժանելիութիւն օրինակներ. — Ա. Ա-
զուր (azur ou smalt), այն կապոյտ նիւ-
թը, քողալիթով ներկուած կիսուած մ'է և
կը գործածուի և ացեղքործութեան, թըլ-
թագործութեան և այլ ճարտարութեանց
մէջ: Երբ այս ապակին սանդի մէջ լու մը
տրորենք (triturer) և ձեւացած փոշին մա-
քուր ջրոյ մէջ թափենք, հատիկներէն ս-
մանք բաւական խոշոր ըլլալով՝ իրենց ծան-
րութեամբ իսկայն յատակը կ'իջնեն, սմանք
աւելի մանր լինելով ջրոյ մէջ կ'առկախուին.
սասնք երկար հանդարտութեան մը կարօտ
են վարը մթերուելու համար: Ժամ մը
հանդարտ ձգելէ վերջը ջուրը երեսէն առ-
նունք, անդին ամանին մէջ մնացեալ ոյս
առաջին մթերքը որ ապակւոյն խոշոր հա-
տիկներէն կը բազկանայ, կը կոչուի ար-
ուեստի մէջ առաջին իրոյ ազիւր (azur du
primier feu): Առնուած ջուրը ժամ մը հան-
դարտ թողունք վերատին, և ահա նոր մը-
թերք մը պիտի գոյանայ ամանին խորը.
ջուրը երեսէն առնելով՝ մնացեալ մթերքը
որ այս անդամ աւելի՝ մանր հատիկներէ
կը բազկանայ, կը կոչուի երկրորդ իրոյ
ազիւր: Երբորդ եւ չորրորդ ժամերուն
առնուած մթերքները իրարմէ աւելի մանր

հատիկներէ կը բազկանան անշուշտ, և կը կոչուին երրորդ և չորրորդ երոյ ազիւթեաւ: Սրդ, չորրորդ հրոյ ազիւրէն մէկ սահմագիլրամ բաւական է երկու լիտր մաքուր ջուր գունաւորելու համար. և քանի որ ջրոյ գոյնը միօրինակ կը տեսնենք, կը բնանք ընդունիլ թէ ազիւրին հատիկները հաւասար բաշխուած են ջուրին մէջ: Ինչպէս գիտենք, մէկ լիտր ջուրը մէկ խորանարդ տէսմէթր, կամ 1000 խորանարդ սահմակմէթր և կամ $1000 \times 1000 = 1000000$ խոր. միլիմէթր է. ուրեմն երկու լիտր ջրոյ մէջ ցրուեալ մէկ սահմագիլրամ ազիւրը որ սակի մը չափ հազիւ կայ, երկու միլիոն մասի բաժնուած է, եթէ մէն մի խոր. միլիմէթրին մէջ առնուազն մէկ հատիկ պարունակեալ համարինք: Բայց գիտել պէտք է որ լուծում մը չէ այս, այլ սահմագիլրամի ծանրութեան տակ կատարուած մեքենական պարզ բաժնուամ մը որ չկրնար ծայրայել բաժնութեան տիպար նկատուիլ:

Չ. Անդիմինի կարմիր ներկէն մէկ խոր. սահմակմէթրին $\frac{1}{100000}$ մասը բաւական է մէկ լիտր ալքոլ ներկելու համար. ուրեմն մէկ միլիոն մասի բաժնուած պիտի ըլլոյ այդ ներկին՝ եթէ ալքոլին մէն մի խոր. միլիմէթրին մէջ առնուազն մէկ մաս ներկ ենթագրենք որպէս ծաւալը Չ միքրոն կողեր կ'ունենայ: Սակայն ինչպէս որ սակից տաջ ըստած էինք, հզօր մանրապէտ մը կրնայ մինչեւ $\frac{1}{4}$ միքրոն երկայնութիւն մը ցուցնել. մինչդեռ այս լոյծին մէջ ներկի մասունք մանրապէտով չաեսնաւելու չափ նուրբ են. ուստի կրնայք հետեւցնել թէ անդիմինի յիշեալ մանրիկ կասրը լուծուելով ալքոլին մէջ՝ ութէ միլիոնէ տւելի մասերու բաժնուած է:

(Տարունակելի)

ԵՎՈՎ.Բ ԹՒՅԵԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԸՆԹԱՑՔ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԴՊՐՈՒԹԵԱՆ⁽¹⁾

ԳԻՐ

Եթէ ընդունինք թէ Հայք կրնային գրել և կարգալ այն լեզուաց այբուբեններով

(1) Տես թիւ 43.

զոր հարկաւ յարմարցուցած էին իւրեանց լեզուին, հարկ է գնել թէ Հայք ունէին ոչ մի, այլ երկու կամ երեք այբուբեն, այլ ազգ յունարէնինին համար, այլ ազգ ասորերէնին և պարտիկը չունին այն հնչումներէն զումանս, և ոչ ձայնաւոր: Եթէ Հայք ունէին այնչափ այբուրեն, աւելորդ է ասել Խորենացւոյն, «վասն ոչ լինելոյ գիր և գոլրութիւն ի ժամանակին»: աւելորդ էր նաև Մեսրոպայ ջանալն հնարել նոր այբուրեն: ոչ ապաքէն կրնար այն յարմարեալ այբուբեններուն միով կամ միւսով թարգմանել վառը գիրս և զայլ որ և իցէ մատեան: թէ Հայք ունեցած էին ազգ ինչ այբուրենի, շատ գժուարին և թերակատար, ուստի և թողած էին զայն, վասն որոց և հարկ եզու ջանալ հնարել նոր գիր, մանաւանդ որ հինն այն էր հեթանոսական, այս բանաւոր է և շատ հաւասական, բայց դնել թէ Հայք ուրիշ լեզուաց այբուբեններով կը դրէին, հարկաւ յարմարցուած հայերէնի, և յետոյ ըսել թէ Հայք չունէին գիր և գոլրութիւն, է արդարե հակասական: Հարկ է ուրեմն ասել թէ գիրն և գոլրութիւն Պարսից և Յունաց զոր կը յիշէ Խորենացին, կը նշանակէ նոյն խել լեզուն Պարսից և Յունաց: և արգարե գիր բառն տա նախնիս կը շանակէր ոչ նշանազիր այլ գոլրութիւն կամ գրել, եւ գրուած: Ս.յալէս պարսիկ գրով և գոլրութեամբ (իմա, լեզուաւ) զրուածներ, եթէ պարս է հաւասար Խորենացւոյն, կային առ կենդանութեամբ նորս: «Որովք այժմ գիւղից և գաւառաց, ևս և իւրաքանչիւր տանց առանձնականութեանց և հանուրց հակասակութեանց և գաշանց այժմ առ մեզ գտանին ամբաւ զրուցաց մատեանք, մանաւանդ որ ի ուեպհական ազտառութեան պայազատութիւն: » Ապա ուրեմն հաւասակութեանց, գտշոնց, իրաւանց, պայմաններու, յաջորդութեան իրաւանց, գիրեր կը գրուէին յօյն կամ պարսիկ լեզուաւ, թերեւս արեմանեան Հայք կը վարուէին յունարէնիւ, և արեւելեանք՝ պարսիկներէնիւ: Ս.յալէս, մանաւանդ տա հինս, ազգ մը որ չունէր առանձին գիր և գոլրութիւն գիւ-

րին և կանոնաւոր, կը վարուէր օտար դը-
րացի լեզուաւ մը որ ունէր դպրութիւն,
մինչեւ յետոյ ուրեմն հարկը կը ստիպէր ըս-
տեղծել գիր և գրել իւր լեզուաւ, որ
ոյնուհետեւ կը սկսէր ծաղկիլ տակաւ և
լինել մատենագրական լեզու։ Այսպէս մի-
ջին դարու մէջ Լատիներէնն էր րոլոր եւ-
րոպական ազգերու մատենագրական լե-
զուն, մինչեւ իւրաքանչիւր ազգ ունեցաւ
իւր առանձին գլուխութիւնը։ Սոյնպէս ե-
ղած է հաւանականապէս Հայերէնի։ Ի ըս-
կրպան կը գործածուէր դրացի ազդի մը
լեզուն, մինչեւ ստեղծաւ ազգ ինչ գրոյ,
թէպէտե անկատար յոյժ քան զՄեսրոպ-
եանն, և սկսաւ մատենագրութիւնն, որով
առաւ լեզուն հաստատութիւն և զարգա-
ցումն։

Բայց կա՞յ արգեօք ակնարկութիւն ինչ ի
պատմութեան թէ Հայք ունեցան գիր եւ
դպրութիւն յառաջ քան զՄեսրոպեանն։
Կորիւն, Խորենացին և Փարավեցին կը վկա-
յեն այս, այսինքն թէ Հայք յառաջ քան
զՄեսրոպ ունեցան գիր, այն է Դանիէլ-
եան կոչուած ոյբուրենն։ Կորիւն կը կոչէ
զայն «նշանագիր» աղփառքետաց հայերէն լե-
զուի»։ յետոյ յաւելլով թէ «յայլոց դըպ-
րութեանց թաղեալ (կամ, թողեալ) և յա-
րուցեալ գիպեցան», » կը թուի ասել թէ
ժամանակաւ կամ յոմանց ի կիր արկան
այն նշանագիրք և ասլա խափանուեցան,
և կը պահուէին առ Դանիէլի ումեմն։ Եւ
որովհետեւ այս Դանիէլ էր ասորի, հաւա-
նական է թէ այն նշանագիրք էին ասորե-
րէն՝ հայերէնի յարմարցուած։ դարձեալ
որովհետեւ նշանագիրքն առ Մեսրոպաւ
գործածուեցան իբր երկու տարի, և աես-
նուելլով անյարմար թողուեցան, կը թուի
թէ այբուբենն այն էր ըստ սեմական դրու-
թեան առանց ձայնաւորի, ուստի և դժուա-
րին և ոչ ըստ ճաշակի Հայոց որ Յունարէն
ոյբուրէնին դիւրութեան սովորած էին, ուս-
տի և թողուեցաւ։ Խորենացին կ'անուանէ
զնուս «Վաղնջուցքտեալնշանագիր տառից»։
կ'ըսէ նոյնպէս համաձայն ընդ կորեան թէ
վարեցան նովաւ «զամս սակաւս», » և թէ
« գիտացին ոչ լինել բաւական այնու նշա-
նագրօք ստոյգ հոլովել գչեգենայ բառից
հայկականաց, » այսինքն թէ այնու չէր
մարթ դիւրու և ճշդիւ հնչել հայերէն
վանկերն առ ի չգոյէ ձայնաւորի։ Շատ

հաւանական է թէ այս այրուբենն էր քը-
րիստոնէական ժամանակի և քրիստոնէի
գործ։

Բայց Հայք, եթէ պարտ է հաւատալ
Փարավեցոյն, ունէին նաև ուրիշ գիր։
քանզի այս պատմիչն, յառաջ քան յիշելն
զԴանիէլետն նշանագիրոն, պատմելով հո-
գը և տրամութիւնը զոր կ'զգայր Մես-
րոպ տեսնելով որ առ ի չգոյէ հայերէն
գրոյ և դպրութեան՝ տարերէն դժուա-
րալուր լեզուն կը գործածուէր յեկեղեցիս,
և մանկունք Հայաստան աշխարհին «բազում
թոշակօք և հետագնաց ճանապարհօք եւ
բազմաժամանակեաց գեղերմամբ մաշին
զատուրս իւրեանց ի դպրոցս տարիի գի-
տութեան», կը յաւելլու իբրև ի բերանց
Մեսրոպայ, «մանաւանդ թէ գոն նշանա-
գիրք հայերէն լեզուոյս սրով հնար է ինք-
եան ձայնիւ (այսինքն՝ բուն հայերէն) եւ
ոչ մուրացածոյ բարբառով շահել զոգիս»,
ևն։ Եթէ մարթ է իբրև ստուգիւ պատ-
մական առնուլ զայս բան Փարավեցոյն,
կը համարձակինք ըսել թէ այսոքիկ էին
բուն հայ նշանագիրք զորս կը գործածէին
վիստատիք, թէպէտ դժուարին, տանց
ձայնաւորի, հեթանոսութեան ժամանակի
գործ, և թերեւս բաց ի դժուարութենէն
և թերութենէն, միւս ևս պատճառ այն
էր որ քրիստոնեայ հարք մեր, հեթանո-
սութեան ամէն յիշատակ սպառսպուռ ջրն-
ջելու այնպէս նախանձաւորք, թողին լը-
քին այն գիրը, և յունական քրիստոնէա-
կան այրուբեն մը դրին փոխանակ այնր,
անշուշտ աւելի կանոնաւոր, աւելի գիւ-
րին։ Զենք կարծեր սակայն թէ գոն նշանագիրք հա-
յերէն լեզուոյս, կը գիտէ այն այրուբե-
նը. ուստի չէ յանդգնութիւն կարծել թէ
մեր այժմու այրուբենին բազաձայներէն
ոչ սակաւք են անտի։

Այս ամենայն ակնարկութիւնք երից
ժամանակակից կամ իբր ժամանակակից
պատմչաց, թէկ մութ, կը ցուցնեն, ինչ-
պէս կարծենք, ըստ բաւականին թէ Հայք
ի վագուց, յառաջագոյն իսկ քան զՄեսրոպ,
չէին զուրկ ի գրոյ, որ դժուարութեան եւ
թերութեան աղաքաւ, կամ թերեւս ուրիշ
նկատմամբ էր բոլորպին կամ ըստ մասին

լսակիանեալ. ուստի և Մեսրոպայ պարծանքըն այն եղաւ որ հին այրութենական դրութեան, ինչ և էր այն, թերութիւնը լրցոց, և դժուարութիւնը բառնալով՝ տըւաւ ոզգին դիւրին և կատարեալ այրութեն ըստ նմանութեան և ոճոյ յունարէն արկարեաց: Մեր պատմիչք չյիշելով այս կէտը կամ չհամարելով կարեոր, կը ցուցընեն այնակէս որպէս թէ յառաջ քան ըզ-Մեսրոպ չկար ամեննեին գիր, և զՄեսրոպ կ'ընեն կադմոս Հայոց, այսինքն գտակ նըշանագրաց. ոմանք կը պատուեն գիւտընակ սքանչելեօք, թէպէտ նախամեսրոպեան գիր ևս կ'ակնարկեն, գէթ ընդ ազօտ: Մեսրոպ է գտակ մեսրոպեան նշանագրաց որ հայերէն այրութենին վերջին կատարեալ ձեւն է, եւ ոչ հայերէն նշանագրաց որոց գիւտն շատ յառաջ էր քան զնա:

Գանք այժմ ի պատմութիւն գիւտի Մեսրոպեան նշանագրաց: Կորիւն, Խորենացին և Փարպեցին են որ կը խօսին Մեսրոպեան գիւտին վրայ: Երկու վերջինք, թէպէտ ժամանակաւ աւելի կամ նուազ հետի, ուռաջնոյն հետ որ է ժամանակակից և միջամասիւ, միաբան կը թուլին յայս թէ Հայքի սկզբան Ե. գտառուն չունէին գիր և գլուխութիւն, այսինքն չունէին յասուկ այրութեն ընդհանուր ընկալեալ, ուստի եւ հայ լեզուաւ գրել չէր նոցա հնար: Ազգին այս պականաւթիւնն զգացող և այնմ գարման խորհող եղաւ նախ Մեսրոպ, այլով անուամբ Մաշթոց⁽¹⁾, ընդ որում համամետա

(1). Մեսրոպայ բուն անունն յացանի չէ. ոյս երկու անուամբ, Մեսրոպ և Մաշթոց, կը թուլին լինել պատուանուն, մին յաշխարհականութեան նորա, ոյն է Եներով օր է պարփի՛ բառ և կը նշանակէ քարտուղար, և հուտկանագես, տրուած է նմա իւր առաջին պաշտօնան համեմատ (Տես Կոր. 6. Խոր. Գ. Խ. Փ. Փարպ. Ճ.), իսկ միւսն, Մաշթոց, է ի. ոյն բառ ուն մասդր' որ կը նշանակէ քարձութիւն, ուստի և պատուանուն եկեղեցական, որպէս մըր այժմու գերապատիւ կամ գերյարգելի տիտղոսք զըրս տամք քարձրագոյն կարգի եկեղեցականց, կամ որպէս եւրոպացւցն էminence, éminenza (լա. éminentia), տիտղոս աւագ եկեղեցականց, Մաշթոց անունը թերեւ տրուեցաւ նմա ի Յունաց, ինչպէս ի Յունաց տրուած էր նմա Ակլումիս անուն (Կոր. 16) որ էր տիտղոս կարգի անուանի վանականց: Կորիւն կուտայ նմա համակ եկեղեցական տիտղոսը Մաշթոց. Խորենացին կը կոչէ վնա միշտ աշխարհական տիտղոսն, Մեսրոպ, բաց ի մի անգամէն, Մաշթոց, որ ուղղագոյն է ըստ օրինի տառադարձութեան Փարպեցին ունի խառն:

Մ. Հ.

գտան և Սահակ որ յայնժամ կաթողիկոս էր, և կղերին մեծ մտար: Կղերին այս փափարն հաղորդուեցաւ Վուամշապհոյ, որ իմացուց նոցա թէ Դանիէլ անուն ասորւոյ մը քով կային հայերէն նշանագիրներ, որք և բերուեցան խնամով նորա, և վարելով նոքօք իրեւ երկու տարի՝ գտան զնոսա անյարմար, ուստի Մեսրոպ ապաւինելով միւսանդամյալոթու՝ ընկալաւ յԱստուծոյ հայերէն նշանագրաց ծնող լինելոյ պարգեւը: Ըստ Կորեան, Մեսրոպ ըրաւ այս գիւտն յԵղեսիա ուր այս նպատակաւ գացած էր, և անտի երթալով ի Սամսասա՞ Հռոփիանոս անուն յոյն ճարտարի մը օգնութեամբ յարմարելով հայերէն այրութենըն, սկսաւ թարգմանել առարկաց գիրքն իրեւ փորձ յետոյ եկաւ հանդերձ նորագիւտ գրով ի Վաղարշապատ առ Սահակ, Վուամշապհոյ վեշտաստներորդ տարին (406): Ահա բանք Կորեան «Տըրտմական հոգովը սլաշարեալ և անկեալ ի ծուփա խորհրդոց, եթէ ո՛րպէս արգեւք եւլու իրացն (սլակաստթեան գրոյ) գտանիցէ, իրեւ աւուրս բազում անդէն ի նմին գեգերէր, յարուցեալ այնուհետեւ հասանէր առ սուրբ կաթողիկոսն Հայոց, որոյ անունն ճանաչէր Սահակ, զոր պատրաստական գտանիէր նմին փութոյ հաւանեալ: Եւ միանդամայն յօժարութեամբ գումարեալ հանդերձ աղօթիւք առ Սատուածկանիէն . . , և զայն առնէին աւուրս բազում . . . , բազում հարց փորձի զանձինս պարասլեցուցեալ, և բազում աշխատութեանց համբերեալ . . . ազդ առնէին ապա վուամշապհոյ: Յայնժամ նա պատմէր նոցա վասն առն ուրումն ասորւոյ եպիսկոպոսի ազնուականի, Դանիէլ անուն կոչեցելոյ, որոյ յանկարծ ուրեմն (գտեալ) նշանագիրս աղփարեաւաց հայերէն լեզուի: Եւ իրեւ պատմեցաւ նոցա յարքայէ վասն գրենոյն ի Դանիէլէ, յօժարէ(ցու)ցին զարքայ փոյթ առնել վասն պիտոյիցն այնոցիկ: և նա առաքէր զոմն Վահրիմ անուն հրովարտակօք առ այր մի երէց, որոյ անուն Հաբէլ կը կոչէին, որ էր մերձաւոր Դանիէլի ասորւոյ եպիսկոպոսի: Իսկ Հարելին վայն լուեատ փութանակի՝ հասանէր առ Դանիէլն, և նախն ինքն տեղեկանայր ի Դանիէլէ նշանագրացն, և ապա առեալ ի նմանէ առաքէր ի Հայս (396 կամ 397)

առ Վռամշապուհ :

Խսկ արքային հանդերձ սրբով Սահա-
կաւ և Մաշթոցիւ ընկալեալ զնշանա-
գիրսն ի Հարելէն՝ ուրախ լինէին : Ապա
առեալ երանելի հոգաբարձուացն զյան-
կարծագիւտն, խնդրէին յարքայէ մանկու-
նըս մատաղս որով զնշանագիրսն (փորձել)
մարժացեն : Եւ յորժամ բազումք ի նոցա-
նէ տեղեկանային, ապա հրաման տայր
ամենայն ուրեք նովին կրթել . . . Եւ
և իրբեւ ամս երկուս կարգեալ (չարունոկ-
եալ) զվարդ ապետութիւն իւր (Մերու պայ),
նովին նշանագրովք տանէր : Եւ իրբեւ ի
վերայ հասանէր թէ չեն բաւական նշանա-
գիրքն ողջ ածել (Ճշդիւ արտարերել) ըզ-
սիւղբայս և զկապս հայերէն լեզւոյն,
մանաւանդ և զի նշանագիրքն իսկ յայլոց
դպրութեանց թագեաւիք և յարուցեալք
դիպեցան, յետ այնորիկ գործեալ կրկին
անգամ ի նոյն հոգս գտանային, և նմին
եւս խնդրէին ժամանակս ինչ. վասն որոյ
երանելոյն Մաշթոցի հրամարեալ խաղոյր
գնայր ի (Ե.) հինգերորդ ամի (ընթերցիր՝
յէ, յեօթներարդ ամի Վռամշապհոյ, ի կող
մասն Սրամի (Ասորւոց), ի քաղաքս եր-
կուս որոց առաջինն եղեախ կոչի, և երկ-
րորդն Ամիդ անուն : . . . Եւ այնպէս բազում
աշխատութեանց համբերեալ վասն իւրոյ
ազգին բարեաց ինչ օձան գտանելոյ. որում
պարգեէր իսկ վիճակ յամենաշնորհողէն
Աստուծոյ հայրական չափուն ծնեալ (ծնա-
նել) ծնունդս նորոգ և սքանչելի սուրբ ա-
ջովիկ իւրով, նշանագիրս հայերէն լեզուին :
Եւ անդ (յեղեսխա) վազվազակի նշանակեալ
և կարգեալ, յօրինէր սիւղբայրիք և կա-
պօք : Ապա իջանէր ի քաղաքն Ստմու-
տացւոց, . . . անդէն ի նմին քաղաքի գրիչ ո-
մըն հելլենուկան գործութեան Հռովանոս
անուն գտեալ, զամենայն ընտրութիւնս
(տեսակ) նշանագրոյն, զնրբագոյնան, զկար-
ձըն եւ զերկայնն, զամանէնին և զկրկնա-
ւորն միանգամայն յօրինեալ և յանկուցեալ,
ի թարգմանութիւն գառնային հանդերձ
արամբք երկուք, աշակերտօքն իւրովք, ո-
րոց առաջնոյն Յովհան անուն կոչէին յեկե-
ղեցեաց գաւառէն և երկրորդին Յովհէիք
անուն ի Պաղանական տանէն, և եղեալ
սկիզբն նախ յառակացն Սոլոմոնի որ ի ըս-
կըզբանն իսկ ծանօթս իմաստութեան ըն-
ծայեցուցանէ լինել, առելով եթէ ճանա-

չել զիմաստութիւն և զիսրատ, իմանալ ըզ-
բանըս հանձարոյ : »

Ա. Մ. ԳԱՐԱԴԱՇԵԱՆ

(Շարունակելի)

Փ ի լ ի Ս Ա Փ Ա Յ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՀՈԴԵԲԱՆՈՒԹԻՒՆ

(Պերպերեան վարժարանի մէջ աւանդեա լ
դասուց ամփոփումն) :

Դ Ա Ս Ե.

ԹԱՇԱԳՐՈՒԹԻՒՆ . . . ՎԵՐԱՅՈՒՄՆ . . . ԲԱԴԱՏՈՒԹԻՒՆ . . .
ՀԱՅԱՅՈՒՄՆ . . . (Շար. թիւ 12, 13)

27. Բաղդատուրիւն : — Բաղդատուրիւնն
այն զործողուրիւնն է որով միտեն իր ուշա-
դրութիւնը կ'ուղիէ երկու կամ աւելի առար-
կալից վրայ գտնելու համար քէ յօրն'մ կը
նմանին կամ կը տարբերին : Երկու ամենելին
ամենայն իրօք միմեւանց նման առարկայից
մասին չէ կարելի բազդատութիւն ընել,
ինչպէս նաև այնպիսեաց մասին որք բնաւ
ո՞ր և է կէտ մը չունենան նմանութեան,
ո՞ր և է բան մը հասարակաց : Բայց անկա-
րելի է բնաւթեան մէջ գտնել այսպիսի եր-
կու առարկայ . Երկու բաներ, ո՞րքան ալ
շատ միմեւանց նման լինին, բանով մը կը
տարբերին, գէթ միջոցի ու ժամանակի
մէջ իւրեանց գրաւած աեղեաւ, և չկայ
երկու բան, ա'յնքան աննման միմեւանց,
որոց մէջ միտքը նոյնութիւն մը չըմբանէ,
հասարակաց յատկութիւն մը չգտնէ . ըլ-
լայ' գոյութեան տարրական օրէնքներէն
միտյն ենթակայ լինելն երկոցուն, և այլն :
Բազդատութիւնն անհրաժեշտ պայմանն է
խորհելոյ և ճանաչելոյ, վասն զի, ըսինք
արգէն, խորհիլն է կաղէս գտնել նմանու-
թիւններ և տարբերութիւններ, և աստի'
կը յառաջանան ընդհանուր գաղափարք,
գատաղութիւնք, իմաստափրութիւնք,
գիտութիւնք : Արդ բազդատութիւնն է որ
կուտայ մեզ ըմբռնել առնչութիւններ ի
մէջ իրաց : Մարգկոյին մոտաց բնութենէն
իսկ կը ծնանի, զաման զի մեր իմացակա-
նութեան ստիպողական մէկ ոլէտքն ըլլալով

(1) Տես թիւ 4-13 :

կարգը՝ իրաց բազմապանութեան մէջ կը չանայ դնել ու գտնել կարգ և պարզութիւն, և առ այս կը համեմատէ զանոնք, կը բազմատէ։ Բազմատութիւնն հետեւանքըն է նաև վերացման կամ թէ այնու կը սկսի ու այնու կը դիւրանոյ և կը լինի առաւել արդիւնաւոր։ Արդարեւ եթէ իրերն առնումք անհատապէս, իրենց ստորոգելեաց ամբողջութեամբ իւրաքանչիւրն ի նոցանէ միայն ինքն ինքեան նման է։ բայց երբ ուշադրութիւն դարձնելով կ'սկսիմք վերացնել անոնց հանդամնքներէ այս ու այն, յայնժամ զատուած վերացուած հանդամնքներու մէջ կ'սկսիմք դանել առընչութիւններ ու բազմատութեան կէտեր։ Յայտնի է որ այս կէտեր ա'յնքան աւելի կը շատնան ո'քան աւելի լուծենք իրաց վրայ մեր կազմած գաղափարներն։

28. Հանրացումն։ — Վերացում և բազմատութիւն կը յանդին ի հանրացումն, որով կ'ստանայ մեր միաքն ընդհանուր գաղափարներ որք կը պարզեն ճշմարտապէս ընութեան էից և երեսութից անթիւ զանազանութիւնը և կարելի կը գործեն մեղ ըմբռնել զայն։ Անհամար էակք զմեզ կը պատեն, անթիւ երեսոյթք տեղի ունին մեր չուրչն, միանդամայն միւնոյն ժամանակ և յաջորդաբար, և ամէն մարդիկ մեւ նոյն մասնաւոր երեսոյթները չէ որ կ'ըմբռունեն, մեզմէ յառաջ և մեզմէ հետի գոյութիւն ունեցած է և ունի նոյն անթրւելի բազմաւորութիւնն անհատ իրաց եւ երեսութից և պիտի ունենայ յետոյ քանզմեզ։ Ի՞նչպէս կարելի է զամէնքն ըմբռնել, ամենուն պատկերն ունենալ զատի մտի։ — բացարձակապէս անհնար է այդ։ Միտքը, որպէս ըստինք արդէն, պէտք ունի պարզման, ի միութիւն վերածման, և կը յաջողի յայտ սկսելով մեր նախապէս նկարագրած գործողութիւններով, վերացմանը և բազմատմանը, և յանդելով ի հանրացումն, վերացման գործողութեամբ անջատուած հանդամնքներ միաքն իրերաց հետ բազմատելով՝ կը գտնէ նոցա մէջ նըմանութիւններ և անհնանութիւններ, այս վերջիններն ի բաց թողալ՝ ի միասին կ'ըմբռնէ նմանութիւնքն զորս կը խոտացնէ մի ըմբռնման մէջ, և յայնժամ կ'ունենոյ մի ընդիւնուր գաղափար (idée générale) որ կը պատշաճի այն ամէն իրաց որոց հա-

սարակաց են այդ ընդհանուր գաղափարի արտայայտած հանդամնք։ Այսպէս, նախ տնհատ ծառեր կը տեսնեմ. այսինչն իրնձոր կուտայ, միւսն՝ տանձ, այս դեղձ կը բերէ, այն՝ նուռ, և այլն, միոյն պառւղն կորիզ մ'ունի, միւսոյն՝ մտնր կուտեր. զանց կ'ընեմ մտօք, ի բաց կը հանեմ իրենց պըտուղներու զանազանութիւնն, ինչպէս նաև եւ ծաղկանց և տերեւոց ձեւերուն, իրենց հասակի և այլ արարերութիւնքն, և կ'ըմբռունեմ միայն ինչ որ ունին նոյն, իրենց բաւսոյին ու վայսոյին հանդամնքն —, իրենց արմատներուն բաւտկան տարիներ կենդանի մնալն, իրենց բնոյն մերկութիւննըն ու սատերուն տերեւներով զարդարուած վնելն, ու կ'ունենամ ընդհանուր գաղափար մը զոր կը բացատրեմ ծառ բառով, որ կը պատշաճի անհատ առարկայից ամբողջ դասի մը. ահա՛ յայնժամ կասարած կ'ըլլամ հանրացման գործողութիւն մը։ Հանրացումն է ապա զարծողութիւն որով կը կազմենի յլացումներ որք պատշաճին առաւել կամ նուազ մեծ քույ մանհատից։

Կը տեսնուի թէ ընդհանուր գաղափար մի հարկէ վերացեալ գաղափար (idée abstraite) մ'է, վասն զի վերացմամբ ստացեալ գաղափարաց, որք կը կոչուին վերացեալ գաղափար, համեմատութեան ու ձուլման արդիւնքն է։ Ամէն վերացեալ գաղափար կը ձգտի լինել և կը լինի իսկ չուտով ընդհանուր գաղափար, ըստ որում երբ անհատ մը լուծենք իր սատրոգելիքներուն կամ ի նոցանի մին առնումք առանձինն, իսկայն կը մերձեցնեմք զայն այլ առարկայներէ վերացեալ սատրոգելեաց, և, նմանութիւններ գանելով նոցա մէջ հակառակ առարկերութեանց, չուտով կը հանրացնեմք. բայց այս ըսել չէ թէ ամէն վերացեալ գաղափար ըստ ինքեան ընդհանուր է հարկաւորապէս։ ցորչափ չէ բաղդատեալ այլոց հետ ու իմաստին ըմբռնուած, կը մնայ լոկ վերացեալ։ Կրնամ այս ինչ որոշեալ փարզին գոյնն անջատաբար ըմբռունել վարդին ուրիշ հանդամնքներէն։ Լոկ վերացեալ մասնաւոր գաղափար մ'է այդ ցորչափ չեմ բազմատած զայն այլ նըմանաւեռ ծաղկանց գոյնին հետ ու կաղմած վարդագոյնի ընդհանուր գաղափարն։

Հանրացեալ կամ ընդհանուր գաղափարին տակ ի միասին կ'ըմբռնեմ առաւել

կամ նուազ թուով խումբ մ'անհատներ . հանրացնելն է ապա կազմել խումբներ , այն է միութեան վերածել անորոշ բազմաւորութիւն մը ներկայ , անցեալ ու ապագայ , իրական կամ կարելի անհատից՝ չնորհիւ անոնց հասարակաց յատկութեանց : Այսու գործողութեամբ և կը դասաւորեամ (classer) իրերը , այսինքն կը կազմենք տեսակի , սեռի , տոհմի , կարգի , և այլ գաղափարները , — որպէս ընական պատմութեան մէջ դասաւորելու համար հանքերը , բոյսերը և կենդանիները—, որովք անհատները խումբերու բաժնելէ յետոյ՝ խումբերն ալ դարձեալ նման յատկութեանց միջոցաւ կը միացընեմք աւելի ընդարձակ խումբերու , եւ զասոնք ևս առաւել ընդարձակներու : Անհատ շուները կը բաժնեմ ինչ ինչ ցեղերու , ցեղերը կ'ամփոփեմ շուն ընդհանուր գաղափարին կամ տեսակին մէջ , շուները՝ գայլերն ու տղուէսները կ'ամփոփեմ Շնական սեռին մէջ (Canis) . միւս կազմենէ կատուն , յովազը , գագրը , առիւծը ժաղոված լինելով կատուական սեռին մէջ (Felis) , զասոնք և զանոնք և ուրիշներ ի միասին կ'ասնում և կը կազմեմ Մսակերաց կարգը . յետոյ մարդը , կապիկները , մսակերները , թանձրամորթները , որոճացողները , կէտազդիներն և ուրիշներ կը ժողովեմ կաթնասուներու դասուն մէջ . յետոյ այս դասէն եւ ուրիշներէ (թռչունք , ձկունք , սողունք , գորոսազդիք) կը կազմեմ Ռզնայարաւորներու նիւթն , և զոյս ու անողնայարներու ձիւզը կը միացնեմ կենդանուկան քագաւորութեան մէջ , և կենդանի ընդհանուր գաղափարին տակ , քան զառաջինն ընդարձակագոյն , զամէնքնի միասին կ'ըմբռունեմ , այսպէս յառաջ վարելով միշտ պարզացման և ի միութիւն վերածման գործողութիւնն , — հանրացումն , որ ըստ այսմ անթիւ տատիճաններ կրնայ ընծայեցընել սկսեալ այս կամ այն անհատի գաղափարէն մինչ ի գաղափարն էտիլի կամ գույթեան :

(Շարունակելի)

Ո. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ (1)

Ա. Բ Ե Խ Ե Լ Ք

Ե Գ Ի Պ Տ Ա Ց Ի Ւ

Ե Գ Ի Պ Տ Ո Ս

Հովիս Նեղոսի եւ Նեղոս . — Եգիպտոս (2) Նեղոս գետոյն երկու եղրը , Արաբական եւ կիբական տպառաժուտ լերանց միջեւ , 250 մղոն երկայնութեամբ և 5 մղոն լայնութեամբ , յութիւնի ովասիս մ'է : Ուր կը վերջանան ապառաժք , անտի կ'սկսի Տելրա (Δ) , եռամկիւնաձեւ դաշտագետինը , 23, 000 քառ . քլմ . տարածութեամբն , որ յըստ երկրաբանական և աշխարհագրական խուզագրկութեանց՝ կազմուած է Նեղոսի Ափրիկէի խորերէն բերած հողէն , զի Տելթա երեկոն էր Միջերկրականի ծոցերէն մին : Նեղոսի ակունք ծանօթ չէին նախնեաց : Եգիպտոսի քուրմք կ'աւանդէին թէ Նեղոս յերկինց կ'իջնէ և է պատկեր յերկնից յերկիր հոսած ջուրց , որոց վերաց կը ծփան զից նաւեք : Նեղոս յաջս հնոյն Եգիպտոսի ոչ թէ գետ էր , այլ ծով՝ որ կը կոչուէր իօնակամ իօն : Նեղոս կը բղիսէր Ելքիանատին եւ Փիլէ կամ Փիլաք (Լաք , Այլաք , Պիրաէ) կղզոյն սահմաններէն , անդնդախոր յատակէ . ոչ ինչ կարի հեռի արդի Պահր-Էլ-Ասգալի եղեգնուտէն : կը նկարէին վեկղոս ի կերպարանս ալեծազիկ և կորաքամակ հօր՝ շրջապատեալ յոգնաթիւ որդիներէ : Նեղոսի ողողումն էր իախուի արտասուքն : Նախնիք Նեղոսի վերաց բազմաթիւ աւանդավիշպեր յօրինած էին :

Նեղոս ամի ամի , Յունիս 20ին , ամառնային արեւադարձի ժամանակ կը յորդէ : Նախ ջուրը կանաչ գոյն կ'առնու և կ'սկսի Նեղոս տակաւ ուռաճանալ , յուլիս 20ին , կը միթագնի սկախառն ակզմէն (limon) , օգոստոսի սկիզբը 17 կանգուն կամ Նեղոսաշամփ (Nilomètre) կ'իջնէ . սեպտեմբերին , Նեղոս իւր անկողինը կը դառնայ : կը թողու պարս-

(1) Տես ինք 42:

(2) Եգիպտոս իւր անունն առաջ է Մեմփիսի Հընագոյն Համբութքա (բնակարան Փատհի) անունէն :

(3) Նեղոսաշամփը կը գտնուի Ոոդա կղզոյն մէջ , գէմյանդիման Գահիրէի :

տացուցիչ սկախառն տիղմն , զոր տեղացիք հեշտիւ կ'ակօսարեկեն : Ուրեմն , նեղոս է Հայր Եղիպատոսի , որ կը բերէ ջուր եւ հող :

Եթէ նեղոս ցամքէր կամ իւր ընթացքը վոխէր , Եգիպտոս տւազուտ անբեր անսպատ մը պիտի դաւնայր սահմանակից երկրաց նման : Ուստի Եգիպտոսացիք երախապարտ զգացումներ կը տածէին առ իւրեանց բարերարն և ի փառս նորա կ'երգէին :

« Ողջոյն քեզ , ո՞վ նեղոս , որ մեծվայլչութեամբ կը պայծառառնաս այս երկրին վերաց , և կուդաս խաղաղիկ ու հանդարտիկ կեանք տալ Եգիպտոսի : Երկիր լրիւ իւրով (ԹՕ-Ռ-Զի՛ն-իՅ) քեւ կ'ուրախանայ , ամէն որովայն քեւ կը ցնծայ , համայն էակը ի քէն կ'ընդունին իւրեանց կերտիւրը , ամէն ատամն ի քէն կ'ընդունի իւր ըմակելիքը : Դու ստեղծեցիր ամէն բարի բան , դու կը բուացնես խոս անասնոց համար . և լի » : (Մարքոս , Հին Պատմութիւն արեւելեան աղքաց , երես 11, 12 և 13) :

ԺԹ . դարուն պահուած էր այս գաղտնիքը պարզել ի ձեռն Սբէյ Անդլիացի երկրախուզին որ 1858 յունիս 30ին հասաւ Ռւքերուէ կամ Վիթորիա-Նիանզա լճին եզրը և տեսաւ զի նեղոս այս լճէն կը բըզիւէր : Բայց նեղոսի բուն ակունք կը համարին Շիմեյու և Քակէրա գետակը որ կը թափին այս լիճը : Այսպէս նեղոս 5,500 քառ . քլմ . երկայնութիւն ունի :

ՆԵՐՈՒՈՏՈՒ . — Առաջին ճանապարհորդն որ այցեց յԵգիպտոս և նկարագրեց իւր տալաւորութիւնն այս հրաշալեաց երկրին մէջ , էր Հերոդոտոս Աղիկառնացի պատմագիրը (Ե. դար նախ քան զԲԱ .) : Սա միշտ կը կրկնէր թէ՝ « Եգիպտոս է պարգեւ նեղոսի » : Դիոդորոս Սիկիլիացի և Ստրաբոն աշխարհագիրն ևս կը խօսին Եգիպտոսի վերայ :

ՄԱՆԵԹՈՒ . — Մանեթոն Եգիպտացին (Գ. դար նախ քան զԲԱ .) մեհենից դիւսններէն քաղեց պատմութիւնն մը Եգիպտոսացոց Տագման և կրօնից վերայ : Մանեթոնի պատմութիւնը բոլորովին ճշմարտապատում չէ :

ՇԱՄՊՈԼԻՆ ԵՒ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳԻՒ . — Եգիպտացւոց պատմութիւնը խորհրդաւոր քօլով ծածկուած էր , մինչեւ որ 1798-1801ի Փրանսական արշաւանքն ընդ Եգիպտոսու գըտաւ բրդանց և թէրէի աւերակաց առընթեր նկարներ և արձանագրութիւններ ,

մեհենագրոշներով լի գրաս միայն լուծեց ֆրանսուա-Շանալովին Փրանսացի գիտունը

Պաշտօնեայ մի Խօղէթա կամ Խաշիս քաղաքէն բերաւ արձանագրութիւն մի , երեք կերպով գրուած , ում կցուած էր յունարէն թարգմանութիւնը : Թարգաւորին անունը՝ ՊՏՂՈՐԷՇՈՍ փամիշշտամեւ շրջանակի մէջ առնուած էր՝ թարգմանութիւնը համեմատելով մեհենագրոշներուն հետ՝ ընթերցաւ արձանագրութիւնն որ նման էր Խպտերէ-նի(1) :

Շամպոլիոն , որ ի տղայ ախոց արեւելեան լեզուաց , մանաւանդ Խպտերէնի ուսումնասիրութեան հետամուտ եղած էր , յիշատակարանաց և ձեռագրաց բաղդատմամբ՝ վերահսու եղաւ թէ Եգիպտացիք երեք ազգ գրոց ունէին . Ա. Մենենալրում (Hiéralique) 800-900ի չափ կենդանեաց և իրաց նկարներ : Այս նկարը ոչ միայն նկարուած կենդանին կամ իրը կը ներկայացնէին , այլ եւ նկարուած կենդանեաց և իրաց յատկութիւնները կը յայտնէին . — Դաղափարանիք ; (Lignes d'idées) . — զորօրինակ , եզն՝ զօրութիւն , խոյ՝ հոգի , ջայլաման փետուրն՝ արդարութիւն , այլովքն հանդերձ . խկ Բ . և Գ . տեսակներն Մրբարում (Hiéroglyphe) և Ֆորովրդական (Démotique) ոչ այլ ինչ էին , բայց եթէ առաջնոյն ընթացիկ նշաններն (trace cursif) : Այս երկու վերջնէր կը տեսնուին պապիրոսներու վերայ : Շամպոլիոն այս գրոց վերայ ընդարձակ նըկարագրութիւն մի մատոյց առ Տասիէ , Ակադեմիոյ մշտնջենական քարտուղարն :

Եգիպտաբանն . — Յետ Շանալովիոնի՝ բազումք ի գիանոց աշխատեցան Եգիպտոսի վերայ . և սոքա կը կոչուին Եգիպտաբանն (Egyptologue) : Մարիէթ Փրանսացի Եգիպտաբանը (1822-1881) Եգիպտոսի հողը պեղելով՝ գտաւ բազում հնութիւններ որք անեղծ մնացեր էին 4-5000 ամերէ հետէ չոր կլիմացի ներքեւ և հիմն գրաւ Պուլաբի բանգարանին : Այժմ Ֆրանսացիք ունին ի Գահիրէ Եգիպտաբանական վարժարան մը , ընդ տեսութեամբ հոչականուն հնախօս Եգիպտաբան Մարէսոյի :

(Նարունակելի)

ԴԱԿԻԹ Յ. ԽԱՉԿԵԱՆ

(1) Խպտէր են խառնուրդ մը բազմաթիւ ազգաց , որք յաջորդաբար տիրեցին Եգիպտոսի : (Մարքոս . Ե. բնա 15) :

ՄԵՆԿԱՆԱՐԺԵԱՆ ԴԵՐԵԿԵՆԻ

Գ.

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԵՒ ՍՈՒՐԱԾԵԱՆ ՄԵԹՈՇՔ

Մերոքը կը դիւրացնէ աշխատութեանն, եւ կը ներօնչէ վասահուրիւն զործոյն յաջպարհեան մասին։

Աղնիւ Արմենակ,

Ի՞նչ կ'ընէ գերձակն՝ երբ զգեստ մը չի-նել ուզէ։ — Իւր աշխատութեանց մէջ մասնաւոր ուղղութեան մը կը հետեւի եւ այն ինչ հանարքներն ի գործ կը դնէ։ այսինքն մեթոս մը կ'ընտրէ։ Իւրաքանչիւրարհեստաւոր, նոյնալէս, գիւրագոյն ու օգտակարագոյն ընելու համար իւր աշխատութեւն, չգործեր ըստ դիպաց, այլ մեթոտիւ կը կատարէ զայն։ Գիտունք, հնարիչք, առուեստագէտք աւ այսպէս չե՞ն ըներ միթէ,

Դաստիարակին համար, որոյ գործն է խիստ դժուարին, անհրաժեշտ է մեթոսն. և, այնքան աւելի նրբազնին լինելու է նամեթոտի մը ընտրութեան մէջ, որքան աւելի կարեւոր ու փափուկ է իւր պաշտօն։ Դաստիարակին ո'չ միայն պարտաւոր, այլ և հարկադրեալ է խորհիւ այն կարգին վերացում պիտի հետեւի, և այն միջոցներուն վերայ զորա ի գործ պիտ'ածէ երբ ուզէ ծանօթութիւններ աւանդել իւր աշակերտաց, կրթել ու դաստիարակել զանոնք։ Կարգ և Միջոց։ ահա! ՄեթՌԾի զուգակ տարերքը։

Մեթոտի մը արժէքն, ուրեմն, կախումն ունի զայն կազմով տարերաց հանգամանքներէն. երբ այդ տարերք բանաւոր ու պատշաճ լինին, մեթոտն ևս կը լինի գիւրուսոյց, օգտակար. ընդհակառակն, երբ անքնական ու անյարմար լինին, մեթոտն ինքնին կը դառնայ խրթնարան, կնճռոտ ու գրեթէ ապարդիւն։

Սրդ, հարկ է մի տու մի քննել թէ.

1. Ուսուցման մէջ քանի՞ են այդ կարգք ու Միջոցք և որո՞նք են անոնք։

2. Ի՞նչպէս կը զուգորդին միմեանց հետ, և քանի՞ գլխաւոր Մէթոտներ կը կազմեն։

3. Որո՞նք են գործածականք. ո՞ր ուսմանց և ո՞ր տարիքի կը պատշաճի իւրաքանչիւրն։

1. Կարգ. — Վարժագետան, այսինչ ձիւ-շի վերաբերեալ ծանօթութիւն մը աւան-դելու համար աշակերտին, կրնայ իր չու կէտ ընտրել ընդհանուր ծշմարտութիւն մը, սահման մը, և այնուհետեւ կրնայ անցնիլ նորա հետեւութեանց, մասնաւորութեանց և զանազան կիրարկութեանց։ Երբ նա այս-պէս ուսանողաց առջեւ կը շարէ ծշմարտու-թիւններ զորս նոքա պարտին ըմբռնել մի-այն և միտք պահել, յայնժամ հետեւած կը լինի ապացուցական կամ արտածական կար-գին։

Կ'ուզէ՞ս օրինակ. — Զեռք ա՛ռ, ըստ բախտի, թուաբանութեան, Քերականու-թեան, Աշխարհագրութեան, Բնական գի-տութեանց կամ Բնական պատմութեան վե-րաբերեալ գասագիրք մը որ հրատարակեալ լինի հայերէն լեզուաւ. նոցա մէջ ընդհան-րապէս կը գտնես անթիւ օրինակներ նա-խոգծեալ կտնոններու, սահմաններու, ինչ-պէս. Կոտրակ մը մեծցունելու համար պէտք պէտք է՝ կամ համարիչը բազմապատկել եւ կամ յայտարար բամենէլ. — Ընդ նախդիրն՝ եզակիի մէջ տրական, իսկ յոգնակիի մէջ ա-նորու հայցական խնդրով՝ կը նեանակէ հետ։ — Եւրոպայի սահմաններն են հարաւէն Մի-ջերկական ծով եւ Կովկաս լերին, արեւ-մուսէկն Ասլանեան Ովկիանոս, եւալն. — Դատարկութեան մէջ ամէն մարմինն նոյն ա-րագութեամբ կ'իջնան. ևոյլն, ևայլն։ Նախ և առաջ, այս ընդհանուր կանոնք և օրէնք ներկայացուած են աշակերտին, և ապա ի մէջ բերուած են օրինակներ, կիրարկու-թիւններ, իրբ ապացոյց այդ կանոնաց։ Կան վարժագետներ որք կէտ տու կէտ կը հետեւ-ւին այն գասագիրք ուղղութեան։ Ընդհա-նուրէն ի մասնաւորն երթալու կարգն է այս ընթացք։

Կայ ուրիշ կարգ մը որ կը հետեւի սորտ հակադարձ ուղղութեան. այս կարգին մէջ, վարժագետն իր չուկէտ կ'ընտրէ չէ՛ թէ ընդհանուր ծշմարտութիւններ, կտնոններ, սահմաններ, այլ մասնաւոր իրազութիւններ, կիրարկութիւններ, երեւոյթներ. զորս են-թարկելով աշակերտաց գիսաղութեան՝ կ'ա-ռաջնորդէ գանոնք այնունք որ այդ մաս-նաւորութիւններէ հանեն ընդհանուր ճըշ-մարտութիւնն, կանոնն և սահմանն զոր կ'ուզէր ուսուցանել նոցա. այսունք կերպիւ մը, աշակերտք, իրենք, կը լինին հնարիչն

այդ ձշմարտութեանց . ասո՞ր համար է ահա
որ սպի կարգ կը կոչուի հնարողական կամ
մակածական :

Զորօրինակ , ենթադրեմք թէ՝ կոտորակ-
ները մեծցունելու կամ պլոտիկցունելու կո-
նոնց պիտուսուցանէ աշակերտաց . նախ և
առաջ , բնա՛ւ կանոն ըլսեր նոցա , այլ Յ/4
կոտորակին հետ , զորօրինակ , բաղդատել

$\frac{3 \times 2}{4}$, $\frac{3 \times 4}{4}$ կոտորակներն յետոյ ,

նոյնպէս , $\frac{3}{4:2}$, $\frac{3}{4:4}$ կոտորակներն բաղդա-
տել կուտայ Յ/կին հետ . եթէ ուսուցիչն
ճարտարապէս ուղղէ իւր հարցումներ , ա-
շակերտք կրնան բանաձեւել յաճախ կանո-
նը . Կոտորակ մը մեծցունելու համար պէտք է
կամ համարիչը բազմապատկել եւ կամ յայ-
տարար բաժնել :

Միջոց . — Ուսուցիչն երկու կերպ ունի
աւանդելու համար գիտելիք իւր աշակեր-
տաց : Աւագին՝ գասին նիւթը պատրաստ կը
դնէ նոցա առջեւ ու կը բացատրէ , կը մեկ-
նէ՝ ոչ ինչ պահանջելով բայց միայն մոտա-
դրութիւն . այս պարագային մէջ ուսուցիչն
ի գործ գրած կը լինի մեկնական միջոցը ,
Երկրորդ՝ ճարտարապէս շղթայեալ հար-
ցումներով խելամուտ կ'ընէ աշակերտները
դասու ասարկային , կամ նոյն խիկ նոցա
գանել կուտայ ուսանելի ձշմարտութիւնը .
այս պարագային մէջ ուսուցիչն ի գործ ը-
րած կը լինի հարցական միջոցը

Այսպէս , ուրեմն , Մեթուը կունենայ եր-
կու կարգ . Ապացուցական , Հնարողական ,
եւ երկու միջոց . Մեկնական , Հարցական :

Չ. Այս կարգերն ու միջոցներն երկու առ
երկու զուգորդելով միմեւանց հետ , տեսա-
կանապէս յառաջ կուգան չորս կալուառը
Մեթուներ .

Ա. Ապացուցական - մեկնական կամ պար-
ապէս ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ .

Բ. Ապացուցական - հարցական :

Գ. Հնարողական - մեկնական .

Դ. Հնարողական - հարցական կամ պար-
ապէս ՍՈՒՐԱՏԵԱՆ :

Լաւ ես բացատրելու համար սոյն չորս
եղբերու նշանակութիւնն աւելորդ չինիր
յիշել օրինակներ :

Ենթադրեմք թէ ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ մե-
թուառվ դաս մը պիտի տրուի բնութեան

երեք ցեղերու որոշիչ յատկութեանց վե-
րայ :

Ուսուցիչը կըսէ նախ թէ բնութիւնն ե-
րեք մեծ բաժանումներ ունի . յետոյ կը
խօսի մի առ մի հանգային մարմնոց , բու-
սոց և կենդանեաց որոշիչ յատկութեանց
վերայ , և ի վերջոյ կուտայ օրինակներ .
ինքն անձամբ կը բացատրէ այս ամէն գի-
տելիքներ՝ առանց հարցումներ ուղղելու
աշակերտաց :

Ապացուցական - հարցական մեթուառին մէջ ,
միենոյ ընթացքին կը հետեւի . բայց , հա-
մարելով որ աշակերտք արդէն գիտեն ու-
սոնելի առարկայն , նոցա կ'ուղղէ հար-
ցումներ այսպէս . «Ի՞նչ ըսել է բնական
սկանութիւն . — Ի՞նչ է անոր առարկայն .
— Ի՞նչ բանի վրայ կը խօսին երկրաբա-
նութիւնը , բուսաբանութիւնը , կենդանա-
բանութիւնը . — Ո՞րոնք են էական տար-
բերութիւնք հանգայնոց , բուսոց և կեն-
դանեաց . — Ծագման , աճման և կազմու-
թեան մատին ի՞նչ բաներով կը տարբերին
իրարմէ . — Յիշեցէ՞ք օրինակներ :
Խոկ ենթադրելով որ հարողական - մեկնա-
կան մեթուառի պիտի աւանդուի դասն ,
ի՞նչ կ'ընէ յայնժամ ուսուցիչը : — Կ'առնու-
աշակերտին ընտանի եղած առարկայներէն
խճաքարի կտոր մը , տունկ մը , միջատ մը ,
առանձին առանձին կ'ուսումնասիրէ զայնա ,
կը բաղդատէ , ի վեր կը հանէ նոցա իւրա-
քանչիւրին որոշիչ յատկութիւնները . ինքն
իրեն , աշակերտաց ներկայութեան , կը
կատարէ այս ամէն մտաւոր գործողու-
թիւններն , կը յայտնէ ի հարկին խորհըր-
դածութիւններ , և՝ ի վերջոյ մակածու-
թեամբ կ'ընծայէ նոցա ինչ որ կուղէր ու-
սուցանել :

Գալով ՍՈՒՐԱՏԵԱՆ մեթուառին՝ ահա թէ
ի՞նչ կ'ընէ ուսուցիչը .

Միենոյ կերպով իբր օրինակ կ'առնու-
աշակերտին ընտանի եղած առարկայներէն
խճաքարի կտոր մը , տունկ մը , միջատ մը .
բայց , փոխանակ ինքն իրեն գիտելու , բաղ-
դատելու , դատելու և մակածելու՝ կարգ
մը հարցմանց միջոցաւ այս ամենայն կա-
տարել կուտայ նոյն խիկ աշակերտաց եւ
վերջապէս նոցա՝ գտնել կուտայ թէ ի՞նչ
տարբերութիւններ ունին իրարմէ հանգա-
յինք . բուսաբանու և կենդանիք :

Յ. Ուսուցման այս մեթուառներէն գոր-

ծածականներն են վարդապետականն եւ Սոկրատեանը։ Կան թէև ուրիշ մէթոտներ, ինչպէս Զննական կամ Բեստալօցեան, Ֆրուքտէլեան, Ժագոգոյեան, Ժիրարեան, ևն. բայց սոքա չեն կազմեր ուրոյն մեթոտներ, այլ իրապէս վերոյիշեալ չորս մեթոտներէն միոյն կամ միւսոյն կիրարկութեան պատշաճեալ հնարքներ են։

Վարդապետական մեթոտով ուսուցումն արդարե կը լինի արագ, բայց միշտ չլինիր հիմնական։ Թէև Սոկրատեան մեթոտով ուսուցումն դանդաղ յառաջ կերթայ, բայց միշտ հիմնական բնութիւն կ'ուստանայ. Եւ մինչդեռ զարդացեալ, գիւրըմբռնակ մըտաց բարեյարմար կը լինի սուաջինն, անմըշակ, գեռափթիթ ու դանդաղկոտ իմացականութեանց յարմարագոյն կուգայ երկրորդը։

Սոկրատեան մեթոտն առաւելապէս կը պատշաճի Բնական Գիտութեանց, Բնական Պատմութեան. Թուաբանութեան, Քերականութեան, Շարադրութեան եւ Գծագրութեան ուսուցման, իսկ վարդապետականն առաւելապէս կը սատշաճի Փիլիսոփայութեան, Պատմութեան, Գրագիտութեան, Բարձրագոյն Մաթեմաթիկայի եւ Քաղաքական աշխարհագրութեան ուսուցման։

Եւ սակայն, ուսուցչին նրբամտութննէն ու յաջողակութենէն կախում ունի, ըստ պարագային ընտրել մին կամ միւսն, եւ կամ խառնել երկուսն իրարու հետ ճարտարութեամբ։


* *

Արդ, ազնիւ Սրմենակ, եթէ կուտամք մեր գործոյն կարեռութիւն այնչափ որչափ պարզ գերձակ մը, երկաթագործ մը, արհեստաւոր մը, բվերջապէս, կուտայ իւր գործոյն՝ ի՞նչ ալ լինի մեր մշակած ճիւղ, ո՛ւր որ ալ գտնուիմք կրթութեան անդաստանին մէջ, ո՛ր խոպան անկիւնն ալ յանձնուած լինի մեզ ի բարւոքում՝ պարտիմք անհրաժեշտ կերպիւ մեթոտիւ գործել. որպէս զի հաստատ լինին մեր քայլեր, որպէս զի վստահութեամբ՝ եւ ոչ թէ առ խարիսափ՝ երթամք դէալ ի նպատակն, և որպէսպի, մեթոտին ընձեռած դիւրութեամք, աւելի կորով ունենամք տոկալու դպրոցէն գուրա մեր ասպարէզի.

դառնութեանց ու ամէնուն քննադատութեանց առջև զորոց կը դանդատիս ինձ տիսուր բառերով։
Մնամ քոյդ

Դ. Ա. ՄԱԼԱԹԵԱՆ

91/Մարտ 25 իւսկիւտար




ՎՐԻՊԱԿԻ ԺԲ. ԹՈՒՈՅՑՆ ՄԷՋ

Եջ Սիւնակ	Տող	Սիսակ	Ուրի դ
183 Ա.	26	ի նպաստ	ի նպատակ
183 Բ	46	մէջ մասնկային միջ մասընկային	
			կային
192 Ա.	28	Խրա-	Խրամատ

ՎՐԻՊԱԿԻ ԺԳ. ԹՈՒՈՅՑՆ ՄԷՋ

198 Ա.	47	ԵՐՐ կը խորհի ԵՐՐ կը	Խորհիս
207 Բ	36	Շքրիա	Շքրիա
207 Բ	37	Շնար	Շնար
207 Բ	38	Նախնեք	Նախնեք
208 Ա.	23	Պէպիւս	Պէպիւս
208 Ա.	24	Պէպիւս	Պէպիւս
208 Բ	24	Ընդարձակել	Ընդարձակել


կիւ



ԹՂԹԱԿԱՑՈՒԹԻՒՆՔ «ԾԱՂԻԿ ՄԱՆԿԱՆՑ»Ի

Ադրիանուլիսի. — Ա. Գեր նամակը Եւ բաժանորդագինը տակաւին առ մեզ չէ հասած։

Կարին։ — Բ. Գ. Գեր յզած դասուց ընթացքը լուս, սակայն Հանդիսիս ուղղութենէն դուրս է. ուստի ներեցէք որ չպիտի կրնամք հրատարակել զայն։ Բաժանորդագինը կրնաք դրոշմաթղթով զրկել։



ԱՐՏՈՒՐ Ա. ՍԱՔԱՅԵԱՆ

Տիօրէն—Խմբագիր

ՄԻՀՐԱՑ ԱՄՔԱՆԱՋ

Տպագր. ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Կ. Պոլիս, էսկի Զապիկի, նաստէսի, 61.